

Ս Ա Ր Ե Ւ Ա Ռ Ա Ր Ե Ւ

ԽԳ. Տ Ա Ր Ե Ւ — Ն Ո Ր Շ Բ Ձ Ա Ն

1949

Հ Ա Ր Ե Ւ Տ Ա Ր Ե Ւ

Թ Ի Ւ 7

ԽՄԲԱԴՐԵԿԱՆ

ԼՈՒՐՃ ԱԽՏԱՆՅԱՆԵՐ

Դ.

Հրազդային քննադատութիւնը անսառակոյս իր բարերար արդինքները ունի հանրային կեանքին մէջ, եթէ չշեղի իր գերէն, կամ աւելի ճիշդ չդառնայ խոտելի միջոց մը՝ նպատակի արդարացման, և վերջոյ ազնիւ նպատակներուն երթալու համար անհրաժեշտ են ազնիւ միջոցներ, ծուռ քանակէն ուղիղ գիծ չելեր :

Հրազդային քննադատութիւնը մեր մէջ լրազրութեան իսկ ճնշումին տակ և կարգ մը անձնական, ղաղափարական և կուսակցական ազդումներու ներքին համած է ոչ ցանկալի վիճակի մը։ Հաշիներու յարդարանքը տակաւ կը վերաբռնի մեմի մը՝ ուր արդարու պարկեցաւ խօսքին քով, անվաւեր և անպարկեցաւ յարձակումներ, աւելորդ վէճեր, անուանարկութիւններ, գրէժինդրական արարքներ, իրենց աւելոր կը գործեն կարգ մը անպատասխանակատու և իրենց դասաւմները արժեւորել չգիտցող մեր լրազրողներէն։

Ոզիի և կրթութեան պակասը, մեր ուզգային շահներու թիւր նախանձախընդունութիւնը, և յանուն ուզգայն թիւր ամէն սկզբունք և սրբութիւն ուսնահարելու անխղճութիւնը, իրաւունք կուտան այս անպատասխանակատու մունեափիներուն ոք զրիչը, այդ ազնիւ գործիքը, վերածեն ուրիշ բանի, արձակելու թուքը, մուր ու պաք, անհատներու և յաճախ անհացմով պայմանաւոր հաստատութիւններու դէմ, սրոնք իրենց հանգամանքներով պէտք է վեր ման սովորական գատումներու թիրախ ծառայելէն։

Մամուլի պայքարէն, գէթ այն ձեւով զոր ան կը մզուի այսօր մեր ազգային շահներու պաշտպան զրիներէն, ոչինչ կը շահի մեր ժողովուրդը, անոր մէծագոյն տոկուր ոչ քաղաքական հայեցողութիւնն և ոչ ալ ազգային շահներու նրբին ու ճշգրիտ հասկացողութիւնը ունի, հետեւաբար քաղաքական, ազգային, պրինական ու բարոյական վերտառութիւններու ներքեւ մզուած զրչապայքարը մեր մամուլին մէջ, տղեղ արդասիքներ տալու սահմանուած է միայն։ Ինչպէս

որակել, օրինակ, արարքը անոնց՝ որոնք խմբակցական տխուր հաշիւներով խիղճ չեն ըներ վարկաբեկելու մեջ Եկեղեցւոյ նուրիսապետութիւնը խորհրդանշող և իրենց անբասիր կեանքով և զործով հանրութեան մտքին ու հոգիին մէջ նուրիսականտացած անձնաւրութիւններ, ի հեճուկս մեր ազգային խղճականքին և յաշս օտարներու:

Այսպիսիներուն խօսքը, խաւարին մէջէն լսուած հայինւններ լոկ, արժանի պէտք չէ նկատուին անշուշտ—որ և պատասխանի, ինչպէս մօրացած ճահիճներէ ցայտած կեղտեր, որոնց մարդ պիտի պժգար դառնալ և քարտաւել արձակուած ցեխին կողմը: Կ'ակնարկենք նորին Ս. Օծութիւն Մեծի Զանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Վեհափառի նկատմամբ եղած անպատկառ արտայայտութիւններուն և վերագրութերուն, որոնք թէե ի գօրու չեն պղտորելու ազգին խղճմտանքը, սակայն կուտան տխուր ֆասուր ախտաւ արակ ողիի մը՝ թէ մեր մէջ կը գտնուին մարդիկ, որոնք գուեհիկ և զծուծ կիրքերէ կրնան ինքնինքին արտօնած զգալ մամուլի միջոցաւ բռունցք բարձրացնելու ազգային Հաստատութեան մը ոգույն դէմ նոյն փակախորհելով թէ այդ կերպով մահացուցի հարուած մը պիտի տուած ըլլան անոր համբաւին և պատուին:

Չենք ուզեր մտածել որ այդ արաւայայտութիւնները ծնունդ եղած ըլլան փոքրով մախանքներու, հանդէպ Կիլիկիոյ կաթողիկոսութեան այսօրուան փառքին ու վերելքին, և անոր մեծանուն զահակալի ազգանուէր գործունէութեան, որուն գերը այդ նժդեհն, սակայն այլեւս իր գոյութեան իրաւունքը շահած աթուկն վրայ աւելի քան նախախնամական եղաւ ու կը շարունակէ ըլլալ:

Ա եւ է կրօնական և ազգային գործ երր կը կատարուի բարի շանադրութեամբ և մեր հասարակութեան օգտին ի հաշիւ, ազգին ամբողջութեան է որ կը պատկանի: Անթիլիսա հազիւ երկոտանեակ տարիներու շրջան մը ըլլորած՝ արդարացուց արդէն ազգին և Եկեղեցիին յոյսերն իր մասին: Այսօր ան իր կազմակերպուած առաջնորդական վիճակներով կամ թեմերով, անհմանադրական ժողովներով, կաթողիկոսարանի իրական և իրաւական յօրինուածքով, Եպիսկոպոսական, Տնօրին ու Ծնդհանուր ժողովներով, իր ամսօրեայ պաշտօնաթերթ Հասկ-ով, տպարանով, իրական վերելքի մէջ մոտած մանաւանդ իր ժառանգաւորացով, կը ներկայացնէ պատկեր մը՝ որ աւելի քան միբժարական է, ապացոյց թէ ոչ չանք ինայուած է նորահաստատ այդ հոգեւոր Ցան և կրթական յարկին մէջ, և ոչ զոհողութիւն ամէն ինչ ընթացած է ու կ'ընթանայ հոգեւոր և ազգային մեսիլքի մը մաքուր ազդեցութեանը տակ:

Անթիլիսաի վերջին շրջանի աթուականները, սկսած Ստհակ կաթողիկոսէն, ըրին իրենց Կարելին այդ աւազաւին վրայ կազմակերպելու այսօրուան կեանքը պատկերը: Դժուար է հաւատալ թէ ինչպէս զոյսութեան եկան այն ամէնը՝ որոնք այսօրուան Անթիլիսաի զեղեցիկ փառքը կը յօրինեն Անթիլիսա այսօր այլին շքեղ իրականութիւն մըն է հայ հոգիին և մտքին վերեւ: Միւս կողմէն ոչ մէկ ատեն Կիլիկիոյ Աթոռ բախտը չէ աւնեցած այսքան լուրջ՝ բայց այսքան օգտաւէտ առաքելութեան մը հանդիսարանն ըլլալու: Կ'ըսենք այսպէս, վասնի Կիլիկիոյ Աթոռը յիսուն տարիներ առաջ, տեղական մասնաւոր հանգամանք մընէք հայ հոգիին համար, առանց ուրիշ անդրադարձի, այսօր իր խորհուրդը, իր իմաստը և գերը առաւել քան ընդարձակ կը դասենք:

Կրօնական, իմացական և ազգային այս երթեակ, բայց իրարմէ անքածան, խորհուրդին աւելի զգօն մատուռակ կարելի պիտի չըլլար ունենալ, քանի Անթիլիասի Աթոռին այսօրուան եռամեծար Գահակալը, Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս ՄԵծի Տանն կիլիկոյ, որ չնորդիւ իր նուաճումներու հասած մտաւոր բարձր կարողութիւններուն, անքասիր նկարազրին, ազգանուեր ծառայութիւններուն ու մեր պատմութեան և մատենազրութեան բերած իր անկշռելի արդինքներուն, առարկայ է այսօր բովանդակ ազգին յարգանքին, հիացման ու սիրոյն: Ոչ միայն Սիւրբոյ և Լիքանանի մեր հասարակութիւնը այլ բովանդակ նայ ժողովուրդը հապար է իրմով, վասնզի ան իր վրայ աւելի քան կէս գարէ ի վեր կը փայլեցնէ, ակնախտիդ շքանշաններու պէս, բազմաթիւ ձիրքեր՝ որոնցմէ իւրաքանչիւրը պիտի կրնար նշանաւոր հանդիսացնել որ և է անհատ: Հոգեկան կեանքի ճշմարիտ կոչում ունեցող, բարոյական բարձր անձնաւորութիւն, բազմահմուտ պատմա-բանասէր, արուեստազէտ, բարձրաթոփիչ քարոզիչ, զրագէտ և տակաւին անյագ ուսանող, նորին Վեհափառութիւն Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսը վաթսուն տարիներ ծառայած է իր ժողովուրդին՝ զրով, խօսքով ու զործով, իր կոչումին և գերին արժանավայել զիտակցութեամբ, որ սակաւ ընտրեալներու առանձնաշնորհն է միայն:

Անցնող չորս տարիները, որոնք նորին Ա. Օծութեան կաթողիկոսութեան շրջանը կազմեցին, եղան ոչ միայն եկեղեցական, կրթական և կազմակերպչական շրջան մը, այլ իրմով աթոռը բարձրացաւ հմայքի մը, որ միայն խանդավագուութիւն և անխառն միխթարանք կրնայ պատճառել ամէն հայու: Այժմու մշակութային և կրթական հոծ շարժումը և արդիւնքը, անտեսական աւելի բարզաւած դրութեան մը ստեղծումը, ու մանաւանդ այդ բոլորին յանձնանձումը կարենալ ընելու իր ճիզերը, արդիւնք իր անձին նկատմամբ այն բարձր համակրանքին զորս բովանդակ ազգը ունի, զինք կ'ընեն Անթիլիասի նախանամութիւնը, հրաւիրելով իր անձին հանդէպ բովանդակ ազգին երախտիքն ու պաշտանքը: Աւելի քան անզգած և կոյր պէտք է ըլլալ, շտեսնելու կիլիկոյ Վեհափառին շանքն ու ճիզը, Անթիլիասի մայրավանքը ընելու մտաւոր, հոգեկան ու նիւթական ամբարտակ մը, Աստուծոյ փառքին և ազգին պատուին ու գյուղութեան համար: Թշնամիներ միայն պիտի չուզէին տեսնել այս բուրը: Հետեւաբար անպատճապար զրպարտութիւններու այն յամա և յիմար ոգին որ ա'լ արհեստ դարձեր է կարծես կարգ մը թնձկոտած միտքերու մէջ, աւելի քան խոտելի է, որոնք չեն ուզեր տեսնել ստուգութիւնները, ու կը փոեն կը տարածեն ինչ որ սուտ է ու խարէութիւն:

'Չենք ուզեր իսկ հարցնելու, ստութեան ու զրպարտութեան այդ զրիչներուն, թէ ունի՞ն ստոյզ փաստ և իրաւունք ընելու համար այդ վերազրումները, վասնզի բացորոշ է մեզ հպմար թէ նսիմանձախնդրութիւնն ու համոզումը չէ որ կը շարժեն իրենց զրիչը, այլ կիրքն ու անհանդուրժութիւնը, նսիանաձը, Այս պատճառաւ մեր խօսքը կ'ուզզուի ոչ թէ իրենց, որոնք զիտենք թէ խոչ են ամէն ձայնի՝ որ իրենց թմբուկէն չի ննշեր, այլ անոնց, որոնց սէրը կ'ուզեն պղտորել՝ իրենց Եկեղեցիի և անոր հաւատարիմներուն դէմ, զայթակութեան ամէնէն ահոելի թոյնը սրսկելով անոնց սիրաերէն ներս:

Առայժմ այսքան: